

Գժուարին շէ իմանալ թէ ուստի՞ ծագած է եւ այնչափ տարածուած այս անհիմն եւ վրիպական կարծիք թէ Վարդան Վ. Արեւելցին է Տեղեկակ Աւակոնցոյ: Հասածին սիրելիքն (էջ 250) բռնիք թէ «կայ ուրեք յիշատակեալ՝ իբրեւ Տեղեկակ Աւակոնց՝ Վարդան սնմ Վարդապետ, որ Տաւանաւ բար ի գիր առած է շախմատ թուով Տաւակներ,»: Արդ ապահովութեամբ կարող ենք հաստատել թէ այս անուան նշխարներն եղած է պատճառ սխալմանս. որովհետեւ այն Վարդապետն՝ իրական Տեղեկակ Աւակոնց ինչ՞ պնդափ ծանօթ չըլլալով յետնոյ, ընկալուածքս անոր ամենածանօթ անուանակցին յատկացուցած են նորին զանազան գրութիւնքն, բուն անոր Աւակոնց հետ խառնելով նաեւ Տեղեկեալ յաւելեալքն:

Այս նկատմամբ բուական կը համարիք յառաջ բերել Պատմութեան Վարդանայ Հրատարակչին խօսքն, որ — յետ գրելոյ թէ կան այլ եւս Վարդան անուն Վարդապետք, յորոց զՊատմիչն զանազանելու համար, զինքն Մեծ կոչած են, եւ կը մեծարեն այլ եւս պատուաւոր վերագրիւնելով, որոց յետինն եւ ամենէն նշանաւորն է՝ սարգէ, — յարող սողիքը կը գրէ. « Բայց այս ամենայն — կ'ընտելոք պատուականք չեղին բուական առ ան. խառն պահել զգործս եւ զգրուածն նորին ընդ պիլոցն. եւ յորովոց յարանարաց վատասակք պիտոյն եւ անպետ՝ միայ յոյժ վերջնօրայեցան: Եւ ոչ միայն յիրս եւ ի գիրս, այլ ինչ թուի եւ ի հայրենեացն կոչումն սխալեալ, որոց Բարբաբերքը՝ ցի գառ սանն. քանզի ոչ ոք ի նախնեաց անսի՞ կոչէ զնո այսպէս. այլ մանաւանդ բանք նոցին սցոյցանն յարեւելց մեծաց Հայոց լինել զնա, եւ անս ինչ պարեմաութեամբ կեցեալ ի հռոմ. կլայ եւ ոչ ի Բարբաբերք. գայլ ոմն Վարդան ս Բարբաբերքն ցոյցանելով ժամանակակից նորին կերեր, որպէս իշէ մասննազիւն ամն յամի 1286, որ է իբր վերջոտան ամառ յետոյ քան զմահ մեծիս պարտիկ Վարդանայ: Իսկ զմիւսն զայն զիրսեր՝ երկրորդ Վարդան կոչէ Վազար Զահելցի կոթութիւն շորից աւետարանաց, զԱսօխն, զՏամաւ, ուս ախարհագրութիւնն, զՄեկնութիւն քեւականի. որոց յետինքը կարծին երրորդի ուրումն կրեբազուռնի Վարդանայ գործք: (Տպ. Վեհես. 1862, Յառաջագոյն, էջ Ռ. Բ. Տես նաեւ Սիտուան, էջ 149):

Չունիք այլ ինչ յաւելուլ աստ, բայց զպն միայն՝ որ թեպէտ Մեծ կոչուի Վարդան Վ. Տեղեկակ Աւակոնց՝ թեպէտ փոքր, թեպէտ առաջինն ըլլայ՝ թեպէտ երկրորդն կամ երրորդն, — միշտ ըստ ամենայն մասանց հաստատուն կը մնան վերապին գրեալքս նկատմամբ գումարութեան Աւակոնց միակ գրչի գործ չըլլալուն:

Այսու կը փակենք Հետազոտութեանց Մասնագրական մասն, յորում յառաջ բերեալքս՝ անկարեն գրութեանց զխառնադոյնքն են: Արդէն ի սկզբան յայտեցիքք թէ « Գիտ շունիքը նախնեաց ասկորենին լեպիտար գրագրութիւնն յորեւելու » և սակա մի յետոյ ծանուցիք թէ

« Գրութեան ասհմանաւոր չափն ու յատուկ նպատակն չեն ներք մեզը ընդարձակօրէն եւ մանրամասն խօսիլ ըլլոր ասկորէն մասնագրութեան վրայ » (Տես Հաբէտ սօսթ. 1888, էջ 5, եւ էջ 124): Ասկայն եւ այնպէս գործոյս այս մասն մեր զիտածէն ու կործածէն շատ աւելի յերկարեցաւ: Ուստի առ այժմ թող մնայով մնացեալ ասկական եւ ասկական գրուածներն, այլով աւթի եր խօսիք մանաւանդ Չափաբերականաց եւ անազան ժամանակներու բոշխարանաց վրայ:

Հ. Ղ. Յ.

### ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

#### ԳՐԻԳՈՐ ԷՓ. ՉԱԳՈՆԵՆՆ

ՏՆՍՈՒԿ ԼՍՏԻՆՍՈՒՐ ՊԱՐՏՈՒՅ ՕՍՄԱՆԵՍՆ ՊԵՏՈՒԹԵՍՆ Ի ԿԱՐՈՍ



« Նշուշա՛ » եթէ մեծ գնահատութեան արժանի են կենդրոնավայրէն գուրա՛ արեւմտեան ճառագայտից մերձ գտնուող այլ գային նշանաւոր անձինք, որք ունեցած են բարբաբարութիւն աննոցմէ մեծապէս օգտուելու, առաւել եւս անգին յարգ ընծայելու է այնպիսեաց, որք հեռի ի վերջնոյ, յիշեալ վայրին մէջ եւեթ մնայով՝ մեծամեծ բազմաթորութիւնք ցուցած են իրենց անձին վրայ բնական հանճարով: Այս կարգին մէջ՝ կենաց ըստի աներկբայապէս առաջին տեղին ունի այժմ այն նշանաւոր անձն՝ որոյ կենագրութիւնն յառաջ կը բերէ այս անգամ Հաբէտս, եթէ քաջ նկատուին իւր կենաց համարէն հաջգամանքն:

Գրիգոր ԷՓ. Հապանեան ծնած է 1835ին կարնոյ նահանգին Կիսկիմ գաւառակին Խոտրլըց Սոմնեց գեղն, ուստի զինքն 1841ին իւր հայրն Հապանեանց բազմաձիւղ գերդաստանին առաջին ցեղագլուխն՝ համբաւաւոր Ալեքսան Արա՛ Կարին կը փոխադրէ ընտանեաց հանրերձ: Գրիգոր ԷՓ. Հապանեան աղյուսութեան եւ պատանեկութեան տարիներն այն ժամանակի տեղական դպրոցաց մէջ անցընելով՝ կրցած է ուղիղ դաստիարակութեան մը հիմունքն եւ ստանն ու գիտութեանց չափաւոր սերմանքն ստանալ, զորս յետոյ բնատուր տաղանգն եւ գործնական կենաց զանազան շրջանք մեծապէս զարգացուցած են իւր անձին վրայ: Արուեստաւորաց պողոտայն՝ ուր թեւակոխած է Գրիգոր ԷՓ. Հապանեան երիտասարդութեան առաջին տարիներն, նեղ գայով իւր եռանդուն գործունեութեան, անցած է յընդարձակ ասպարեզն վաճա-

ուսկանութեան: Սոյն նպատակու ձանապարհորդելով ի Կ.Պոլսն 1856ին իրեն ուրիշ նոր ընդարձակագոյն շրջան մը կը բացուի գործունեութեան, — Ալքրունի զօրաց պաշարի մասակարարութիւնն, — զոր մեծու ձարտարութեամբ կը վարէ. եւ քիչ ժամանակի մէջ մեծամեծք առանձինն համահարնք կը սփռին տածել անոր անձին. այնպէս որ երկրորդ անգամ յետ ձանապարհորդելոյ ի Բարիզ եւ ի Հոռոմ, (1862) մայրաքաղաք հասնելուն նոյն ժամանակի Մեծ-Եպարդոս համաւաւոր Ալի եւ ծովակալ (Գոֆուռու Է Դերեմ) Մէհմետ Ալի փաշայից յայտնութիւն երթալով՝ մեծ ընդունելութիւն կը գտնէ: Եւ ի վարձատրութիւն իւր աննան հաստատութեան՝ Օսմանեան Վեհափառ Ինքնակալէն Գոֆուռու Է Դերեմը ի ընդունի, եւ Մէհմետ Ալիի 2րդորդ գործածանքի շնորհանով պատուեալ կը դառնայ ի հայրենիս իւր պաշտօնին գլուխը:

Երբ 1865ին ըստ նոր դրութեան՝ Վան, Պիժիկ եւ այլ գաւառներէ բազկացեալ նոր ընդարձակածաւալ նահանգ մը կը կազմուի, ընդհանուր նահանգին ընտրութեամբ՝ Կարնոյ կուսակարութեան պարչական ժողովին (Մեծէն է Խորէ) անգամ կ'ընտրուի Գր. Էֆ. Շապանեան որ սոյն պաշտօնն ինչպէս նաեւ թէ՛ շատ կարեւոր մասնաժողովաց անդամաց եւ նախագահի, եւ թէ՛ այլ իրեն յանձնուած փափուկ պաշտօններ մեծաւ յաջողակութեամբ եւ գործունեութեամբ յօգուտ երկրին, ի պատու հայրենաց եւ յանշարհ գոհութիւն Պետութեան վարելուն՝ 1867ին երրորդ («սլո») եւ քիչ ետք երկրորդ (ընթ-ի) անգամ, «նիլէ» աստիճաններով կը փոխադրուի: Եւ վերջին ուսուսան պատերազմի ժամանակ (1877) ընդհանուր բանակին պետաց հոգալու ծանրակշիռ Մասնաժողովոյն (Խորէի «սիբ Գոֆուռու») անգամ կարգուելով՝ իրեն հաստատութեան հպատակ իւր այս կարեւոր պաշտօնն ալ ամբի կը վարէ, որով եւ 1879ին երկրորդ աստիճանին առաջին կարգը (Սնէյե «նիլէ Էֆէն Մէհմետ») կը բարձրանայ: Այս միջոցիս Արշաարութեան («սլո») նոր կանոնոր համեմատ՝ Կարնոյ կենդանական Դատախազութեան կ'անուանուի. եւ մինչդեռ այլք այնպիսի պաշտօնի մը հասնիլն փառք կը համարին, Գր. Էֆ. Շապանեան՝ կուսակալ հոգալուոր Գոֆուռու Մուսթաֆա փաշային բաղձնաց եւ առաջընթացութեան հակառակ՝ իւր անձնական զբաղմանց պատճառաւ կը հրաժարի այս պաշտօնէն:

Գր. Էֆ. Շապանեանի ծարար գործունեութիւնն այն աստիճանի կը հասնուի, որ 1881ին կայսերական բարձր հրաման մը կը յանձնէ իրեն գաւառները Կոնստանտնուպոլսի կարգելու պաշտօնն: Շապանեան թողնում գաւառական կերթաց, եւ ի գոհութիւն կառավարութեան եւ ընդհանրութեան՝ նոյն պաշտօնայլքն կը կարգէ: Իսկ 1882ին Պայաղտին նախկին կառավարչին (Կարաշիմ քեամիլ Էֆ. Բ.) վարութեան գեմ գանդատանաց ձայներն ի Բ. Գուռն հասնելուն պէս՝ յիշեալ կառավարչին պաշտօնավարութեան ի քննութիւն՝ Գր. Էֆ. Շապանեան իրրեւ լիազօր քննիչ կ'երթայ Պայաղտ, ուր անաչառ քննութեամբ այն փափուկ պաշտօնը կը վարէ, որոյ հետեւութիւնը կ'ընայ նոյն կառավարչին պաշտօնանկութիւնը. եւ ինքն համօրէն հասարակութեան գոհութիւնն ու գովութիւնն յանձն ձգելով՝ քիչ ետքն ի վարձատրութիւն Օսմանեան 2րդորդ կարգի նշանն իւր կրօնց վրայ կ'ընդունի:

Եւ վերջապէս 1885ին Կարնոյ մէջ Օսմանեան Պետութեան ընդհանուր պարտուց վարութեան զեղծ ընթացիքն եկամուտքը նուազած եւ տեսչութիւնը քիտուր կերպարանք մ'առած ըլլալով՝ սոյն վարութեան վարչապետութիւն մ'ընելու եւ նոր կենդանութիւն տալու համար թէ՛ քննիչք, եւ թէ՛ այլ պաշտօնեայք կը մտածուին, եւ առ այս գործ՝ իր անգամ Կարնոյ կուսակարութեան վարչական ժողովոյն 21 տարւնէ ի վեր ցուցած անխնայ գործունեութեամբ եւ անբիծ գնացիւքը նշանաւոր Գրիգ. Էֆ. Շապանեան մինչ բաւական համարուելով՝ յիշեալ վարութեան քննիչ կ'անուանի: Այս միջոցին իւր վերջիշեալ բազմամեայ եւ գոժաբարին պաշտօնէն հրաժարելով՝ կը սկսի աղահանգիքը շրջիլ եւ արխուս թեմութեամբ եւ մանրակրիկոս հետազոտութեամբ Պետութեան 14,000 լիւրից կեանուտն 27,000ի կը բարձրացնէ: Ասոր վրայ քննութեան պաշտօնին հետ կը յանձնուի իրեն Տեսչի փոխանորդութիւնն, կոր արժանաւորացու վարելու վարչապէս կը կարգուի քուհ Տեսչու: Մինչեւ ցայսր ամենայն յաջողութեամբ եւ գովելի կերպիւ՝ տարէ տարի եկամուտքն աւելցնելու իրաւացի պարծանք կը վարէ զայս պաշտօն վսեմ. Գրիգ. Էֆ. Շապանեան, այնպէս որ անցեալ 1889 տարւոյն եկամուտքն մինչեւ 36,000 լիւրի բարձրացնելու յաջողութիւնն ունեցած է:

Ոչ սակաւ նշանաւոր եղած է Շապանեան Էֆէնեանի ազգային եւ կրօնական նախանձա-

ինդիք վարժուներն ալ, մանաւանդ բարձրագոյն  
 իշխանութեանց միշտ պատրաստակամ հպատա-  
 կութեամբ փայլած. վասն որոյ եւ Սրբազան Բա-  
 հանայայտեան Մեծին Գրիգորի Ապետութեան  
 շքանշանով մեծարուած է (1867ին): Այս նշա-  
 նաւոր անձին նկարագիրն է միշտ անդրդուելի  
 վտահաւորութիւն ի նախախնամութիւն անդր, ան-  
 լորդողդ եւ արգարատեր գնացք, կորովալից յա-  
 րատեութիւն

եւ հանգարտ  
 բնաւորութիւն,  
 որով ոչ միայն  
 կարնոյ բոլոր  
 կուսակալաց եւ  
 Չորրորդ բա-  
 նակին սպարա-  
 պետաց եւ հա-  
 մարէն պաշտո-  
 նէից, այլ նաեւ  
 քովանդակ հա-  
 սարակութեան  
 եւ արտաքին  
 տերութեանց  
 հիւպատոսաց  
 սերն ու համա-  
 կրանքն յինքն  
 ձգած է: Իւր  
 այս բարձրու-  
 թեան արժանի  
 է իւր զիւրա-  
 մատչելի բնու-  
 թիւնն՝ որով  
 իւր հայր կա-  
 րօտելոց հոգա-  
 կուած է առ  
 հասարակ, ոչ  
 միայն ազգայ-  
 նոց, եւ քաղա-  
 քակցաց, այլ  
 նաեւ օտարաց

Իսկ: Այս արժանեաց ի վարձատրութիւն ընդու-  
 նած է Պարսոց տերութենէն նախ Չորրորդ եւ  
 ապա Երրորդ աստիճանի Արեւու եւ Արեւելու  
 (Շէր Է- Խո-րէշ) շքանշաններն: —

Վկայ գիտնալով Գր. Է. Թ. Ըպպանեան որ  
 ծնողաց իրենց զաւակաց թողուս ամենամեծ ժա-  
 ոսանդութիւնն է լաւ դաստիարակութիւնը 1889  
 Նոյ. 26ին արձակուրդով կը տանի իւր կրտսեր  
 որդին Ալեքսանն ի Պէլյուքեթ Թիւրքեստանց հա-

մալտրանն կը յանձնէ: Այս առթիւ յայց կ'ել-  
 լէ ի սուրբ Երկիրն, եւ կ'անցնի ընդ Եգիպտոս  
 ուր արեւունական քաղաք Ղազն ԱՅմետ Մուխթար  
 Փաշայէն մեծաւ շքով կը հիւրընկալուի, եւ ի  
 Կ. Պոլիս Բրձ. Մեծ-Եպարքոսէն, ինչպէս նաեւ  
 յայլ պաշտօնէից պատուադիր ընդունելութիւն  
 գտնելով՝ Մեծիւնի Երրորդ աստիճանի շքա-  
 նշանով մեծարուած կը դառնայ ի կենդանա-

վայրն, ի գլուխ  
 իւր պաշտօնին:  
 Գրիգոր Է. Թ.  
 բաց ի մայրենի  
 լեզուէն գիտէ  
 շախմատ գաղ-  
 ղներէն եւ քաջ  
 տաճկերէն, ու  
 բոլոր պաշտօնա-  
 կանակմբոց մէջ  
 ըրած ատնա-  
 բանութիւնն  
 շատ նշանաւոր  
 եղած են միշտ:  
 Իւր հասուն  
 հասակն, բազ-  
 մամայ փոր-  
 մառութիւնն,  
 եւ աշխոյժ  
 գործունէնու-  
 թիւնն եւս մե-  
 ծագոյն ար-  
 զիւններ կը  
 խոտանան:  
 Հանին Եր-  
 կիւք իւր օրերն  
 երկարել եւ  
 ստաղն պայծա-  
 ռագոյն ընել  
 յօգուս Պե-  
 տութեան եւ  
 ազգիս: \*



ԳՐԻԳՈՐ Է. Թ. ԸԱՊԱՆԵԱՆ

ՊՈՒՅՆ  
 ԳՐԱԿԱՆ

ԱՅԳՈՅՆ ՀՐԱՅՐԱԿՈՒԹԻՒՆԸ 1889 ՅԱՐԻՑՑ  
 Բ. ԵՆԴՐՈՎԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ

(Ըր-ու-լ-ը-ւ-է- Գ-ը-ը)  
 26. ЗЪЛНИСКІЙ, С. П. Объяснительный словарь  
 татарскихъ, грузинскихъ и армянскихъ словъ. Тифли, 1889.  
 VIII. 165 pp. 40.